



# ԵՐԵՒԱՆ ՄԻԼԵՏԱՐԱԿԱՆ Բ.

ՀԱՅԱՍՏԱՆ



891.99  
Հ - 16



1  
0

մ

ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ

## ՎՐԵԺԻ ԱԻԵՏԱՐԱՆ

ԳԻՐՔ Բ.

(Գծագրուած պ. Ե. Դասպարեանէ)

Նույն Նեմեսիսի հայ ուխտաւորթերուն

ԲՈՎՏԸՆ, 1918

10.07.2013

Shaham Natalie

# The Gospel of Revenge

Book II

Illustrated by Mr. E. Kasbarian

1918


Boston, Mass.



5309-2011

«Այսքան չարիք քէ մռամբան մեր որդիք,  
Թող ողջ աշխարհ կարդայ հային նախատիմ» :

Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ



Ճամբային վըրայ , մխացող քանտէն դեպի աղբանոց,  
Աղրի հին կառք մը անիւններով լի  
Կը քաշէ կաղ ձին ծեր մուհանիրին . . .  
— Քանտը զոհարան , աղբնոցն գերեզման—  
Ու նենջերահոտ ծովսերն կը պատմեն արար աւ-  
հին  
Պատմութիւն մը , որ մարդն է ստեղծեր . . .

ՎՐԵԺԻ ԱՀԵՏԱՐԱՆ  
ԳԻՐԳ Ա.

q h r f. f.



## ՀԱՅ ՈՐԲՈՒԹԻՒՆԸ

Այս, այս անիծեալ աշքերըս ի՞նչպէս տեսան բոլորը  
ու չկուրացան . . .

Ու ի՞նչպէս պատմեմ իմ տեսածներըս ու չքար-  
նալ . . .

Տեսայ ես անոնք դեռ կ'աղօթէին Խաչեալ Յիսուսին,  
մինչ կը Խաչէին իրենք գլխիվար .  
Լսեցի, անոնք, իբր պատաժան բուրք առաջար-  
կին — «Ասուած ուրացէք այստեղ մնացէք» —  
կ'աղաղակէին .

— «Մենք պատըրաստ ենք երբ-ալ մեռնելու .  
Բայց ո՞չ մեր Ասուածը ուրանալու . . .»

Ու գացին անոնք մերժելով իրենց Աստւածն ուրանալ,  
 Երբ իրենց Աստւածն մոռցեր էր զիրենք, մոռցեր ու  
 եօթը անգամ ուրացեր . . .

Ու ես քալեցի արխինի, մահի իրենց հետքերէն,  
 Քալեցի, ուրկէ այրի մայրութիւնը որք մանկու-  
 թիւնն իր ետեւ ձգած՝ գացեր էր անդարձ .  
 Գացեր ու նամրին երկայնքն մնացեր . . .

Արխին ու մահ էր այդ նամրան անծայր . . .

Քաղաք կար, գիւղ կար, ափառ՝, տուն չկար.  
 Աննանչ կմախքներ կային, մարդ չկար.

Հերարձակ էգեր կային, կին չկար . . .

Փլատակներու ամէն մէկ դուռին նստած մուրացկան  
 մը կար երեք, հինգ, եօթը տարեկան .

Որ շուներու հետ ոսկոր կը քածնէր,  
 Որ լակոտներու, իբրը կաթնէկեր, մայր շունի փո-  
 րին վրայ կը պառկէր,

Ու մերկ յարմինին լակոտ մը սեղմած, քանդած  
 անկին մը, գիշերն կ'անցընէր . . .

Ո՞հ, ամէն դուռի, ամէն սեմի վրայ .  
 Հայաստանն ամրող, հիւսիսէն հարաւ ու արեւել-  
 լէն արեւմուտք անվերջ . . .

Չորձերն ժիւրտ էին լեզուները՝ թուրք . . . տառա-  
 պանքը՝ հայ . . .

Հայ մանկութիւնը որք ու մուրացկան, ցնցոտիով՝  
 ժիւրտ ու լեզուով՝ թուրք . . .

Ամբողջ երկայնքը անծայր նամրայիս՝ մէկ կողմը  
 դիակ, մէկ կողմը արխին,  
 Մէջտեղը մուրիկ որբութիւնը հայ . . .

Ո՞ւրկէ կը սկըսէր, ո՞ւր կը վերջանար (միթէ՞ վախ-  
 ճան կար) այդ նամրան դըժոխք . . .

Ա՞յս, ես չեմ գիտեր . . . Եւ ո՞վ, ո՞վ գիտէ— Աստւած  
 չի գիտեր . . . Ալլահը գիտէ . . .

Ու երնէկ տրւի, երնէ՞կ, բիւր երնէ՞կ, ես մեռնող-  
 ներուն,  
 Աննց, որ ինկան իրենց դուռերուն, սեմերուն առ-  
 ջեւ,  
 Ու քաղլեցան խոր իրենց տուներուն փլատակին  
 տակ .  
 Որովհետեւ այն, ինչ որ կուրմալիք այս աչքերս  
 տեսան,  
 Եօթն անգամ մահ էր . . .

Երնէ՞կ անննց իսկ, որ փլատակի մը սեմին վըրայ  
 որք են ու մուրիկ,  
 Անոնք գէք բարի լակոտ մը ունին իրենց կաթն-  
 ենք .  
 Որովհետեւ ես, նամրայիս վըրայ, որբութիւններու  
 որբութիւնն տեսայ . . .

\* \* \*

Կին մը— ո՞չ, հայ մայր մը— կախեր էին ծառի մը  
 միւղէն .

Մայր մը մերկանդամ , մէկ ոտքէն կախւած ,  
ինչպէս էերբըւած ոչխար մը՝ կեռէն սպանդանո-  
ցին...

Երկու ծիծերուն մէջ դաշոյնն՝ կարմիր վիհ մըն էր  
բացեր ,

Ու սիրտին արխւնն , երկու գետի պէս ,

Ուսերը ներկած ու ծոծրակն ի վեր մազերու ծովին  
մէջ թափեր , լնինկեր ...

Բայց , է՞հ , հայ դիակ ես շատ եմ տեսեր ,  
Ես շատ եմ տեսեր հայ մայրութիւնը կուրծքէն դա-  
շոյնւած ու ոտքէն կախւած ..

Մանկիկ մը , հազիւ երեք տարեկան ,  
Թաթիկները վեր , հայեացքը սառած ,  
Կախւած մայրիկին դիակին տակը կանգնած էր ու-  
ղիղ .

Մայրիկին արխւնն ճակատն էր ներկեր ...

— Հայ Յիսուսն էր ան արխւնաշախ —

Աչուկներէն վար արցունքի գոյգ մը ցամքած առու-  
ներ մանկունակ բերանը կը հոսէին ...

Այնքան էր լացեր , արցունքն էր ցամքեր .

Այնքան նշացեր , ձայնն էր սպառեր ...

Ու ան կը կանգնէր , թաթիկները վեր ,

Ազօրող արձան , բռղորդող կորող ,

Որ մէկ բան կ'ուզէ , կը խնդրէ , սակայն , իրեն  
չի տըրւիր .

Մէկ բան — մայրիկին գլուխին հասնիլ ...


Բայց իսլամական ժնականութիւնն չափեր ու մայ-  
րիկն այնպէս էր կախւեր ,  
Չափեր , որ կախւած մայրութեան քնաւ չհստանին  
թաթերը որբ մանկութեան

.....

Այս , ի՞նչեր տեսայ , տեսայ ու ի՞նչպէս ես չկո-  
րսացայ ...

Ի՞նչպէս կտրեցի այդ ճամբան գեհեն ու չֆարա-  
ցայ ...





## ՎԵՐՋԻՆ ԱՂՕԹՔ

«Երբ այստան ցաւ ու արին կայ աշխարհում,  
Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստուած երկնելում»

Ա. ԱՀԱՐՈՆԵԱՆ

Յիշողութիւնը ժամի չէ սառեր,  
Ո՞վ Տէր,  
Խօսք ունիմ քեզի «ի խորոց սրտի»  
— Վէրքի անյատակ ո՞վկէան— ո՞վ Տէր,  
Խօսք՝ ո՞չ երկիւղի, այլ խօսք ժպրհանքի, խօսք հուր  
ու մուրի...

Խօսք իմ հայ սիրտէն,  
 — Կըտակը անոնց, որոնց մերկ պատկերն գանկիս  
  մէջ սառեր,  
 Սառ մերկութենէն արիւն կը քորի, Տէ՛ր, յաւեր-  
  ժօրէն...—  
 Կըտակը այն հայ որբերու որբին, որ ստիճագուրկ  
  մօրկան քովն ի վեր  
 Կորբած ծիծին ըրբունիք է տրւմք...  
 Տէ՛ր, կ'ոմբուն՞ս դուն մանկութեան անգէտ, ան-  
  ձեւ այս բողոքը շանքալեզու...  
 Խօսք ունիմ քեզի, Արդար Դատաւոր,  
 Կըտակը այն հայ մայրերու մայրին,  
 Որ պորտէն ցցւած՝  
 Իր սառ, անպատան մերկութիւնն Երկնիդ դէմ է  
  կորողեր...  
 Կըտակը այն հայ կոյսերու կոյսին,  
 Որի մերկութիւնն  
 Խարազանածին կապոյտ օձերու ցանցով պատաճ-  
  ւած՝  
 Ալլահահաւատ աչքերու առջեւ,  
 Պարեց ու պարեց իբր վարձակ, ո՞վ Տէ՛ր...  
 .....  
 Անոնց բոլորին արցունիքով խեղդւած, արիւնով խե-  
  լառ,  
 Սիրտըս— հայի սիրտ— խօսք ունի Քեզի, խօսք ու-  
  նի, ո՞վ Տէ՛ր,  
 Յիւղութիւնը քանի չէ սառեր...

Եթէ իրաւ, Տէ՛ր, անսուտ է պատգամդ,  
 Որ դուն ինքնակէզ մացաւէն տրւիր հրեղէն լեզով,  
 Ու աղաւնակերայ խօսեցար մեզի դուն վերնատունէն,  
 Թէ ըստեղծեցիր մարդը պատկերիդ նըման ու տի-  
  պար,  
 Սնանկացեր է պատկերատիպըդ, Տէ՛ր, սնանկա-  
  ցեր...  
 Որովհետեւ, Տէ՛ր, ես արիւնաներկ դանակը տեսայ  
 Ոնբագործ մարդին ձեռքին մէջ կարմիր.  
 Մարդասպան մարդին կրունկը տեսայ  
 Խողլսողւած մարդի բգֆուած կուրծքին...  
 Խօսէ՛, Տէ՛ր, դուն, որ որոտագոռ ձայն, հրեղէն լե-  
  գու ունիս յաւիտեան,  
 Ո՞րն այս մարդերէն պատկերդ կը կրէ...  
 Տէ՛ր, այս մարդերէն որոնցմո՞վ իմ ցեղըս խմորե-  
  ցիր...

Բայց ես արդար եմ, ո՞վ Տէ՛ր, արդար եմ.  
 Թէեւ ծովերով արցունիք ու արիւն  
 Ու տիեզերք մը ցաւ ու մահ շալկեր...  
 Սնանկութիւնովն մարդապատկերիդ՝ ես Քեզ չեմ  
  դասեր,  
 Ինչպէս կը պատժես դուն որդիները հայրերու մեղ-  
  քով...  
 Պատկերդ մարդին մէջ սնանկացեր է,  
 Ու ես Քեզի, Տէ՛ր, Քեզի խօսք ունիս.

Խօսքն արիւնաներկ ցեղիս հոգեվար,  
 Որ դարեր անվերջ ահեղ դատաստանդ աղօք-քով  
 տարաւ.  
 Դատաստանդ ահեղ, Արդար Դատաւոր,  
 Որի դէմ այսօր՝ սրահար ծիծեն, ա՞յս, արիւն ծծոց  
 Հայ անգէտ որբուկը բողոքներուն արդարագոյնը  
 կը պոռայ ահեղ...  
 — Մինչեւ ո՞ւր, ո՞վ Տէր, մինչեւ ո՞ւր ահեղ այս  
 դատաստանըդ,  
 Ո՞ւր անհաս բարձունքն այս Գողգոթային,  
 Ո՞ւր, ո՞վ Տէր, ցեղիս Գողգոթան բնա՞ւ կայան մը  
 չունի...  
 Միածին Որդիդ մէկ անգամ միայն խաչւեցաւ, ո՞վ  
 Տէր,  
 Ու Աստւած դարձաւ, գոգըդ հանգչեցաւ.  
 Իմ ցեղս եօթն անգամ եօթը խաչւեցաւ  
 Խաչելին համար,  
 Ու Խաչեալն ամոր չժպամեցաւ դեռ...  
 Ո՞վ Տէր, Խաչեա՞լն ալ Խաչելին ցաւը արդեօֆ  
 չի գիտէր...

Արդար Դատաւոր, դատաստանդ ահեղ հինգեր է  
 այլեւս  
 Հայ դատեալներուդ համար դարեւոր...

Խաչելութիւնը ցեղիս՝ դատախազ ըրաւ զիս Քեզ  
 դէմ,  
 Դուն շա՛տ դատեցիր...

Խօսէ՛, տեսա՞ր Դուն,  
 Երբ հայրս ծնկաչով ու բազկատարած Քեզի կ'աղօ-  
 քէր,  
 Ու աղօք-քին մէջ զինք խողլսողեցին.  
 Աղօք-քը, ո՞վ Տէր, Քեզի էր ուղղւած, շուրբին  
 սառեցաւ...  
 Քե՛զ էր ուղղված, ինչպէ՞ս աղօք-քիդ իսկ տէր չե-  
 ղար Դուն...  
 Ո՞ւր էիր, ո՞վ Տէր,  
 Երբ քոյրս կուսութեան տափ արցունքներով Քեզի  
 կ'աղթրսէր,  
 Ու աղօք-քը կէս, ա՞յս, աղօք-քը կէս, Աստւած կու-  
 սածին,  
 Իր կուսութիւնը սրբապղծեցին...  
 Ըսէ՛, ո՞ւր էիր,  
 Երբ ծեր մայրս ամէն օր քառասուն ծունկ աղօք-  
 կ'ընէր Քեզ,  
 Ու աղօք-քն շուրբին՝ աշխարհէ աշխարհ զինք մտրա-  
 կեցին...  
 Իմ ցեղըս, ո՞վ Տէր, երկիրը մոռցաւ, երկինքը յի-  
 ւեց,  
 Մարդերն ուրացաւ, Քեզ միայն պատեց...

Մոռցե՞ր ես, ո՞վ Տէր,  
 Արդար Դատաւոր, ա՞յս է տրիտուրդ աղօքող ցե-  
 ղիս...

Եթէ դատաստանըդ այս է, ո՞վ Տէր,  
Ու Մարդն պատկերիդ պէս ես ստեղծեր,  
Սնանկացեր է մարդկութիւնըդ իին,  
Ու սնանկութեան ցոլքը ալեփառ նակտիդ է գամ-  
ւեր...

Եթէ քու ձեռքըդ աղօքող ցեղիս նակատին՝ միայն  
«Մահ» է զրեր, Տէ՛ր,  
Ես ցաւն իմ ցեղին, բողոքն՝ դարաւոր իր աղօքնե-  
րուն,  
Կը մերժեմ այլեւս Քեզի աղօքել...

Մահը մահ է, Տէ՛ր,  
Քոլորն աղօք-քով մեռան, անաղօք կ'ուզեմ մեռնիլ  
ես...

Խուրճ խուրճ շանթերուդ ահա իմ նակատս,  
Զա՛րկ, եթէ կ'ուզես, զա՛րկ, եթէ կրնաս,  
Դո՛ւն որ հայ նակտին զարնելու վարժ ես,  
Հայ նակատ մըն ալ ահա իմ նակատս, որ քեզ կը  
ծաղրէ,

Զա՛րկ, եթէ կ'ուզես,  
Ի՛նչ հոգս, զարնըւած եմ արդէն սիրտէս...

Զա՛րկ, զա՛րկ, եթէ կաս,  
Ցեղս է զարնըւեր, ի՛նչ եմ ես այլեւս.  
Հարւածդ աւելի ծանըր չկրնար ըլլալ քան այն որ  
ցեղըս հարւածեց.

Զա՛րկ, ահա՛ նակատս,  
Քայց զիտցիր, ո՞վ Տէր,  
Վիրաւոր սիրտըս չպիտի ընկնես,  
Ու իմ դիակիս չպիտի կրնաս աղօքել տալ Քեզ...



## ԽԼԵԱԿՆԵՐԸ

Հայրիկը գիւեր մը տարեր էին,  
Տարեր ու ա'լ եւտ չէին դարձուցեր . . .  
Ու գիւղին բոլոր հայրիկներուն պէս  
Իրենց հայրիկն ալ գացեր, չէր դարձեր . . .  
Ու գիւղին բոլոր մայրիկներն այրի՝  
Քոյքեր, եղբայրներ ոքք էին մնացեր . . .

Սեւ փոքորիկը դեռ չէր յագեցեր . . .  
Կարզը կիմներուն, աղջիկներուն ու մանուկներունն  
էր այս գիւղին անտէր,  
Ու բաներ էին անոնք ալ անծայր, անկայան նամբան  
Բոպիկ ոստիերը ժարերն ծեծելով,

Կըտոր մը հացի ու պուտ մը ջուրի կարօտ քաշելով,  
Անտէր քափօրը ժալեր էր, ժալեր  
Ցերել ու գիշեր...  
Առջեւնին անծայր, անկայան նամբան,  
Ետևնին քափօրն սեւ ագռաւներու...  
Ու անտէր քափօրն ժալեր էր, ժալեր,  
Ու դեռ կը ժալէր...  
Անտէր էր քափօրն, անծայր էր նամբան.  
Ո՛չ աստղ մ'առաջնորդ, ո՛չ ժույք մը կայան.  
Ու ինքնայուղարկ հայ քափօրն հիւծեր, հիւծեր ու  
մաշեր,  
Կմախք էր դարձեր...  
Շատերն բրդուն մը հացի կարօտէն,  
Շատերը պուտ մը ջուրի պապակէն  
Կէս նամբան էին մնացեր, մեռեր...  
Շատ մայրերու պէս իրենց մայրիկն ալ  
Կէս նամբան ինկեր ու ա՛լ չէր կանգներ...  
Ու իրենք կախւած քոյրիկին փէտէն  
Ժալեր էին դեռ...

Հայրիկը գիշեր մը տարեր էին,  
Ա՛լ չէին բերեր.  
Մայրիկը ինկեր էր կէս նամբային,  
Ու ա՛լ չէր կանգներ.  
Քոյրիկն էր միայն իրենց մնացեր,  
Քոյրիկը միայն...  
Ու ահա անուս քոյրիկն ալ, իրենց միտկ մխիքար,

Թուրքը կը տանէր...  
Ու սեւ քափօրէն հայ գիւղին՝ ահա  
Զոյգ մը մանուկ էր միայն մնացեր,  
Հայ գիւղին յետին զոյգ մը խլեակներ,  
— Զոյգ մը ուրաւական,  
Որոնցմէ անգուք մահն էր սարսափիք—  
Եկեր ու հասեր էին սահմաններն  
Անջեղ ու անջուր էկ աւազուտքին...  
Առջեւնին՝ հրառունչ աւազի ովկէան,  
Ետևնին սեւ ամպը ագռաւներու...  
Զոյգ մը հայ տրդայ, դեռ տաս տարեկան,  
Այս նամբան ի՞նչպէս էին կտըրեր,  
Ու չէին մեռեր...  
  
Հայրիկը գիւեր մը տարեր էին,  
Ա՛լ չէին բերեր.  
Մայրիկը ինկեր էր կէս նամբային,  
Ու ա՛լ չէր կանգներ.  
Քոյրիկն էր միայն իրենց մնացեր,  
Ան ալ բուրքն տարաւ... Ո՞ւր—Զէին գիտեր...  
Ու փարած իրար,  
Անոնց հոգիին մէջ հայ մանկութիւնն,  
Անտէր որբուրիւնն լացին հեկեկուն...  
— Մայրիկըս կ'ուզեմ... քոյրիկըս կ'ուզեմ...  
Գրկեցին իրար.  
Իրենին հայր էին, իրենին մայր էին, քոյր էին այլեւս  
Գրկեցին իրար.

— Անուշիկս, մի՛ լար,  
Ա՛լ մայրիկ չկայ,  
Ա՛լ բոյրիկ չկայ...  
Անուշիկս, մի՛ լար...  
Ու ինքը կուլար...



## ՀԱԶԱՐԻՆ ՄԷԿԸ

... Ու ողբ մը պիա,  
Որ Հատիսէի խորերէն կուգայ.  
Ողբ մը— սեւ անէծք երկնի ու երկրի անզուք երե-  
սին,  
կըտակ մը կարմիր ու յաւերժական վահագնի զար-  
մին,  
Ու տապանագիր մը անապատի տէկ աւազներու  
ձակատին գրւած գալիք դարերու համար անվախ-  
նան...  
— «Հոս, աւազներու տակ թաղւած է հայ եղերա-  
մայր մը,

(Մէկն հազարներէն, մէկն հայ մայրեին)  
 Որի աղջիկին պատիւը գոյգ մը գուլպայ էր արժեր.  
 Ան ամէն կուքի պուտ մը լոյս տրւաւ,  
 Կուրցաւ ու մեռաւ  
 Ժանդարմի գուլպան— գինը հայ կոյսի խաչւած  
 պատիւին—  
 Դեռ չլրացաւ . . . »

Ու պիտի հնչէ, դարերու մէջէն,  
 Ողբը հայ մայրին  
 Ու պիտի հնչէ դարերու համար  
 Կտակն հայ մայրին,  
 Ու ծանրութիւնը անվերջ դարերուն պիտի սասա-  
 նի . . .

\* \* \*

«Հայ մայր մըն եմ ես, չըլլայի բարով,  
 Մէկն հազարներէն . . .  
 Ասուծու սիրուն, Ալլահի սիրուն, ըսէ՛ֆ, ըսէ՛ֆ  
 ինձ,  
 Գիշերը եկա՞ւ . . .  
 ԱԴ, իմ աչքերուս սեւ ջուր է իջեր, խաւարն է  
 նստեր,  
 Ու ես չեմ գիտեր  
 Եկա՞ծ է գիշեր . . .  
 Բայց ես տակաւին չեմ լրացուցեր  
 Այն գուլպան անծայր, որ գինն է պատին Արմենու-  
 իին . . .

Ամէն մէկ կուքի պուտ մը լոյս տըւեր,  
 Տըւեր կը հիւսեմ.  
 Աչքիս լոյսն հատաւ դեռ քոռն չեմ եկեր.  
 Մատուեն եմ ես դեռ.  
 Ասուծու սիրուն, Ալլահի սիրուն, ըսէ՛ֆ, ըսէ՛ֆ  
 ինձ,  
 Գիշերը եկա՞ւ . . .  
 Ասուծու սիրուն, Ալլահի սիրուն,  
 Ըսէ՛ֆ քէ արեւն դեռ նոր է ծագեր . . .

Երնե՛կ, բիւր երնե՛կ, անոնց որ մեռան  
 Անապատներու աւագներուն մէջ.  
 Երնե՛կ, բիւր երնե՛կ, անոնց որ կըտոր-կըտոր  
 Փերւեցան  
 Ցից ժայռերէն վար՝ անդունդներու խորն.  
 Երնե՛կ, բիւր երնե՛կ, անոնց որ զային  
 Դիրկն ալիքներուն կարմիր գետերուն.  
 — Գետն անոնց դագաղ, ծովը՝ գերեզման—  
 Երնե՛կ, բիւր երնե՛կ բոլոր անդագաղ ու անգերեզ-  
 ման  
 Մեռնողներուն, որ գէք մահին բարի հանգիստը  
 տեսան . . .  
 Այս սեւ աշխարհին,  
 Այս սեւ օրերուն,  
 Մահն բաղձակի է, մահը բաղցրագոյն . . .  
 Երնե՛կ, բիւր երնե՛կ,  
 Զեր անգերեզման մահին բարեգուր,

Ու ձեր դագաղին, ձեր գերեզմանին...

Հայ մայր մըն եմ ես

— Մէկն հազարներէն —

Ես մահէն փախայ

Քարէ քար ինկայ, անապատն ինկայ,

Արմենուիիխս պատիւին համար...

Իր գեղեցկութեան մեղքը ծածկեցի

Ցեխով, արիւմով...

Ու հայ մայր մը վատ

Ես մահէն փախայ, անապատն ինկայ,

Հիմա մահ կ'ուզեմ, մահը սոսկումով փախեր է  
ինէ...

Ու ամէն գիշեր, քանի ժանդարմին գուլպան չեմ  
հիւսեր,

Ծունկս բարձ պէտք է տամ Արմենուիիխս պագւաւեր  
ճակտին,

Անոր մերկուրիւնն ալ քուրք ժանդարմին...

ԱՌ Արմենուիիխս,

Տասնինգ տարեկան իմ Արմենուիիխս,

Արեւ չուսած իմ Արմենուիիխս,

Կարով ու մեղրով մեծցած քանիկագին իմ Արմենու-

Իսրամինդ զոյգ մը գուլպայ է արժեր

Ու ես բու մայրըդ, բոլոր մայրերուն ամենէն տկար,

Ու ամենէն վատ,

Այդ զինը անգամ, աշխ, չեմ կրնար տալ...

Գիշերն է իշեր կուրնալիք աչքիս,

Իմ Արմենուիիխս,

Ժանդարմին գուլպան դեռ չեմ լրացեր...

Արարիչ Աստւած,

Դուն լոյս շատ ունիս, լոյս տուր աչքերուս,

Դուն ցաւը տըւիր, լոյս ալ տուր աչքիս.

Լոյս տուր, որ քափեմ պատիւին համար Արմենու-  
իիխս...

Ողորմած Աստւած,

Գըքա՛, ողորմէ՛ Արմենուիիխս...

Դուն արեւն ունիս, յաւիտննական գիշերը սակայն  
Տըւիր աչքերուս...

Ես մեղաւոր եմ, ձայնը չես լսեր,

Ողորմած Աստւած, գոնէ ցաւը տես Արմենուիիխս,  
Գըքա՛, ողորմէ՛

Գիշերէն առաջ մահին խաւարն տուր.

Ժանդարմի գուլպան դեռ չէ լմնցեր...

ԱՌ, չի լմննար...

Արեւիդ լոյսը քեզի քող ըլլայ,

Ո՛վ Աստւած, երէ դուն պատիւ ունիս,

Գիշերէն առաջ

Մահիդ խաւարն տուր Արմենուիիխս...»

Արարիչ Աստւածն շատունց էր խուլցեր...

... Ու կարմիր կրտակը վրիժագիր  
Շէկ աւազներու խորերէն՝ գալիք դարերուն կ'ըսէ,

Նոր դատաստանի իբր անսուտ վըկայ .—


«Հոս , աւազներուն տակ թաղւած է հայ եղերամայր  
մը ,

(Մէկն հազարներէն , մէկն հայ մայրերէն )  
Որի աղջիկին պատիւը գոյգ մը գուլպայ էր արժեր .

Ան ամէն կուքի պուտ մը լոյս տըւաւ  
Կուրցաւ ու մեռաւ

Ժանդարմի գուլպան — գինը հայ կոյսի խաչւած  
պատիւին —

Դեռ հլրացաւ . . . »



## ԲԱՆԿԻ ԳՐԱԽՈՒՄԸ

Անիայր ու անմայր ոքքերու քափօրն Եփրատն էր  
լեցւեր.

Անեղբայր քոյրեր, անվեսայ հարսեր,  
Հայ պատիւն զրկած՝ ժայռերը քառած,  
Վրիերու խորքերը չափեր էին,  
Ու կարաւանը խելառ, դիւահար անայր կիներուն  
Տէր-Զօրի հրալք աւագէ ծովին մէջն էր խեղդրւեր...  
Ու մեռնողներուն սեւ անէծքն վերջին  
Մարմին էր առեր, փոքորիկ դարձեր  
Կովկասէն դէպի հայ աւերակներն թռչէր, կը սու-  
րար

Լալով-ողբալով, անէծք շանքելով...

Տանջամահներու սեւ անէծքին բոց փոքորիկն էր  
ան...  
Ինչե՛ր էր տեսեր, արհաւիրքի ի՞նչ աշխարհներ  
անցեր,

Տեսեր ու անցեր, ու կանգ չէր առեր...  
Բայց մեռելներու կանչ մը սրբազն  
իրեն կը բաւեր այդ փոքորիկը սեւ,  
Որ կանգ էր առեր ուխտավայր ժամի մը դուռին  
առջեւ...

Չէ՛, ամ այլեւս եկեղեցի չէր...

Դուռի նակատին խաչն ու խաչեալը էին փերւեր,  
Ու փախներ էին Աստւած ու սուրբեր...  
Դիմկներու դէզն խանձած, կիսայրեաց  
Մինչեւ կամարները հասեր էին,  
Ու կը պատմէին քէ ոնիրն անլուր  
Գերմանին-քուրքին գանկին մէջ ինչ սեւ հենարք էր  
ձգներ...

Ու բազէներու ամպը շանքալի անգամ մը նորէն  
Հայ անխւններէն սուրբ փոքորիկով լուռ հաղորդ-  
ւեցաւ...

\* \* \*

Թուրք գիւերի մը գիրկը մահալի  
Դիմերէն ալ սեւ՝ տանջանին հոգեհան իջեր էր գլխին  
աւեր Բաղէշին,  
— երկինքէն շանքւած, երկիրէն զարնւած,

Աստւածէ մոոցւած, մարդէ ուրացւած  
Յեղիս անապատ, մոխիր քաղաքին—  
Ու երկրի լոյսէն, երկինքի լոյսէն աւելի պայծառ,  
աւելի արդար  
Սուրբ խաւարովը Հայկեան վրէժին՝  
Հայ բազէներու ամպն փոքորկահար,  
Ամէն քայլի հետ դիակ մը համրած,  
Ու առաջնորդւած կարմիր արիւնավը հայ աշխար-  
հին,  
Եկած էր անքարք, աչք-աչքի նայիլ ոնիրի նակ-  
տին...

Նոյն կորիւններու մրբիկն անզուսպ, առասպելա-  
գօր,  
— Գլուխն՝ Անդրանիկ—  
Ամէն մէկ կուրծք եօք դանակով զինւած...  
Դանակ մը, որի պողպատին վըրայ՝ մահին դէմ  
անփակ  
Հայ նահապետի արիւնոտ հայեացքն էր ժանգո-  
ւեր,  
Դանակ մը երկսայր, որի երախնէն  
Անկար մամիկի անէծքն էր կաթեր,  
Դանակ մը ժանգոտ, որի սեւ չեղբին՝  
Արգանդը պեղւած հայ նոր հարսը իր տանջանին էր  
գամեր,  
Դանակ մը անմեխ, որ քուրք դաւին դէմ  
Կոնակէն զարնւած, տուներու նետւած հայ տղա-

մարդի վըրէժն կը շանքէր,  
 Դանակ մը փողփող, որի պողպատին հայ կոյսի  
  պղծւած պատիս էր սառեր,  
 Դանակ մըն ալ սուրբ, որի նակատին՝  
 Հայ ծարաւահար սրբին վերջին հեւէն լացեր՝ ող-  
  քագին,  
 Ու դանակ մը կեռ, կեռ ու բոցեղէն,  
 Որ մոխիթներուն Հայկեան աշխարհին՝ իր սրբազն  
  ուխոն էր նառագայթեր...  
 Ամէն մէկ կուրծքէ եօր դառյն առկախ, եօր ծան-  
  գու դառյն,  
 Որոնք կը քամեն արիւնը կարմիր, հոգին կը հանեն,  
 Ու արիւնին տեղ, ու հոգին տեղ սեւ քոյն կը հե-  
  ղուն...

Նոյն բազէներու փոք-որիկն անսանձ,  
 Օ՛ քափառական հողմեր դիւահար,  
 Որ հալածանէր ցաներ ու ցաներ էր չորս ծագերուն,  
 Ու մահի կանչը սիրելիներուն  
 Կանչեր, ուրագան, մըրիկ դարձուցեր...  
 Նոյն բազէներու փոք-որիկն անսանձ,  
 Գլուխն Անդրանիկ,  
 Որի քեւերը Յուդայի ժանգու մկրատն էր կտրեր  
 Այրող-մրրկող Մոււի սարերուն, Մոււի լանջերուն  
  կանչերուն առջեւ...

Նոյն փոք-որիկը հայ բազէներու,  
 Որ երէկ անբառ Երդում էր ըրեր

Պատուած սուրբերէ՝ դատարկ ժամերուն,  
 Ու նոր սուրբերու — հայ մեռելներու — բուրգերուն  
  առջեւ,  
 Ու եկած ահա կանգնած էր իբր ժայռ աստուածար-  
  եալ,  
 Կոնակը դաւին, կուրծքը դանակին...

Թուրք գիշերի մը խաւարն էր գրկեր գլուխն Բա-  
  ղէտին,  
 Ու սուրբ խաւարը հայ հոգիներու, նակատ նակա-  
  տի,  
 Կանգնած էր սարին...  
 Հոն սարի գլուխն, երէկի անմոռ սուրբ Երդմնարա-  
  նէն՝  
 Բուրգն մեռելներու  
 Արիւնաւառայլ պատուհաններէն անքարը կը նայէր  
 Ամէն հայ քաջի կարմիր աչքերուն...  
 Հո՞ն կանգնած էր ան, հո՞ն սարի գլուխն,  
 Հի՞ն հի՞ն դարերու ծանըր քեռին տակ քամակն  
  կամարած,  
 Ուրկէ փախեր են սուրբերն ու Աստուած.  
 Հո՞ն կանգնած էր ան,  
 Իբր իբեղէն սիւն, իբր վրէժի սիւն,  
 Հո՞ն, Դամբարանը բիւր-բիւր դիերու,  
 Ու Երդմնարանը հայ բազէներու...

\* \* \*

Անգամ մը նորէն հայ բազէներու մրբկին նակատն  
Դարձաւ մխացող եկեղեցին...  
Ու բազէներու ահեղ փոքորկին Մայր բազէն դիւ-  
ցագն  
— Անդրանիկն — նչաց,  
Հայ տառապանքի ամպրոպկն խածած շանք մը  
վրէժի.  
— «Իմ ջան բազէներ, իմ արծւածագեր,  
Ահա՛ Բաղէը...  
Ահա՛ Երդմնարանն ...  
Այն եկեղեցին տապանաքարը ըրէժ ձեր խիլթին...»

## ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

---

1— ՇԱՆԹԵՐ (սպառած)	15 ս.
2— ԱՄՊԵՐ (սպառած)	25 ս.
3— ՕՐԵՆՔԻ ԵԽ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԵՆ	15 ս.
4— ՔԱԽՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ	10 ս.
5— ԱՇԽԱՐՀԻ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ- ՆԵՐԸ (քրգմ.)	25 ս.
6— ՄԱՐԴԸ (սպառած)	25 ս.
7— ՍԵՐԻ ԵԽ ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ	\$1.00
8— ԿԱՐԳԱԽՈՐ ՀԱՅՐԵՐ (սպառած)	25 ս.
9— ՎՐԵԺԻ ԱԻԵՏԱՐԱՆ (Ա. գիրք)	25 ս.
10— ԱՍԼԱՆ ԲԵԳ	35 ս.
11— ՎՐԵԺԻ ԱԻԵՏԱՐԱՆ (Բ. գիրք)	35 ս.



45612